

ՏՊԱՐԱՆ „ԱՆԱՀԻՏ”

22 RUE CLAUZEL, PARIS

Կը տպագրուին, խնամքով եւ մատչելի գներով, հայերէն ու ֆրանսերէն զբօսը, գրքոյկներ, զեղարուեստական հրատարակութիւններ, յայտագրեր, հրաւիրագրեր, այցաքարտեր, ծա-
նուցումներ, եւն, եւն :

«ՏՊԱՐԱՆ ԱՆԱՀԻՏ» պիտի շարունակէ «Մատենադարան Անահիտի» շարքը, պիտի սկս-
«զեղարուեստական հրատարակութեան» նոր շարք մ. եւ պիտի շարունակէ նմանազէս «Անա-
հիտի հրատարակութիւններ»-ը, որոնց առաջինը, «նահապետ Գուշակի Դիւանը», մեծ համակ-
րութեամբ ընդունուեցաւ հայ հատարակութիւններ :

«Անահիտի հրատարակութեան» ամենէն մօտակայ Թիւիքը պիտի ըլլան՝

1. ԷՕՄԷՐ ԽԱՅԵԱՄԻ ՔԱՌԵԱԿԱՆԵՐԸ, Թարգմանութիւն Գ. ՓԱՌԱԿԻ
2. ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿՊԱՇԷԱՆԻ ԿԵԱՆԻՔ, ՈՒ ԳՈՐԾԸ, ռուս-Պատերազմութիւն ԱՐՇԱԿ ՉՕՊԱՆԵԱՆԻ :
3. ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿՊԱՇԷԱՆԻ ՔԱՐԹՈՒՆԻՔԵՐՆ, ՈՒ ՃԱՌԵՐԸ, (Բ. տպագրութիւն) :
4. ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿՊԱՇԷԱՆԻ ՔԱՐԵՐԳՈՒՆԵՐԵՐԸ, (Բ. տպագրութիւն) :

Բացառած է բաժանորդագրութիւն Պեշիկպաշեանի կենսագրութիւնն եւ քերթուածներն ու
նոտերը պարունակող երկու հատորներուն համար : Երկու հատորը պիտի արժեն բաժանորդ
գրութեան համար՝ ինչ ֆրանք, իսկ տպագրութիւնն յետոյ վեց ֆրանք : Բաժանորդա-
գրութիւնը ցանկացողներէն կը ինքրենք այժմէն գրկել նշանակուած զուտար (5 ֆրանք), որպէս
զի բաւարար սրտչեմը տպագրութեան օրինակներու թիւը :

Կը խնդրուի «Տպարան Անահիտի» գործառնութեանց վերաբերեալ ամէն նամակ գրկել
տպարանի հասցէին, իսկ «Անահիտ» ամսաթերթին, «Հրատարակութիւնը Անահիտին» եւ
եւ «Մատենադարան Անահիտին» վերաբերեալ ամէն նամակ գրկել խմբագրութեան մշտական
հասցէին :

POÈMES ARMÉNIENS, ANCIENS ET MODERNES

TRADUITS PAR

A. TCHOBANIAN

ET PRÉCÉDÉS D'UNE ÉTUDE DE

GABRIEL MOUREY

Գնե՛ք փափաքողները զէտք է գիտեն հետեւեալ հասցէին .

Librairie A. Charles. 8 Rue Monsieur le Prince, PARIS

ԳԻՆ 2 ՅԲ.

